

Օ՛ն արթնցէք, առաւօտն
 Արդէն լեռներն ողողեց.
 Եւ յաղթանակ մը հայ երկրին անձանօթ
 Կու գայ ահա հանճարի՝ անարի՛ւն
 Հետքի զըծած ուղիէն:
 Հոգւոյ բիրեր կը բացուին
 Նոր աշխարհին մէջ մտքի.
 Եւ համագոյքն արհեստներու, գիտութեան,
 Մութի ծոցէն կ'ուզէ բաժի՛ն մը կեանքի:
 Հայկ՝ Հայ ցեղին առաջնորդ,
 Տուիր անոր դիցազնութեան՝ հայրենիք.
 Իմ մականիս ներքե սակայն պիտի ան՝
 Գաղթէ մտքի զաւառին մէջ երջանիկ:
 Գուն Արտաշիաս հելլէն լուծէն ազատած,
 Անկախութեան դրօշը տարիր յաղթական.
 Այլ իմ ձեռքով մութի շղթան աղամանդ
 Թօթափեցաւ հոգիներու թևերէն:
 Եւ դուն, Տիգրան, տէր Ասիոյ և ծովուն,
 Մահկանացո՛ւ աստուած՝ պարտուած ազգերու,
 Ելաօր միայն կրկէսին մէջ հանճարի՝
 Պիտի մրցի Հայն՝ ախոյեան օտարին:
 Չեզ նոր դարու աւետիսը կը բերեմ.
 Որ զարթումնիդ ըլլայ զուարթ՝
 Կամ քաղցրագոյն ըուններնիդ.
 Չի Հայաստան՝ ձեր կեանքերու նրպատակ՝
 Հագուած է զբահ մ՝ ամէն սուրէ անթափանց:
 Չեր շիրմաց բով պիտի բազմի իմ շիրիմ.
 Այլ նոճւոյն տեղ պիտի հոն՝
 Գափնեմվարդերը ծաղկին.
 Եւ զէնքի հետ քանդակուած՝
 Հայկեան ընար պիտի ժպտի իմ սուրին:

Հ. Կ. Տ. Ս.

21

ԼՈՅՍԻ ՔԱՅԼԵՐԳ

(Դմբերգ թարգմանչաց)

Չե՛րն է ճամբան արևու,
 Հայաստանի արծիւներ.
 Արջալոյսին ծարաւի՝
 Բանանք մեր թև դէպ' եթեր:

Նախնեաց շիրիմն՝ հողին մէջ
 Անոնց հողին երկինքն է.
 Երկրէս անդին՝ անսահման
 Հորիզոն մեզ կը կանչէ:

Լոյս, դիցուհի մեր երկրին,
 Նախնիրս եղան ըու վրկայք.
 Ամպերու վրան օն կախուէ,
 Իբր ազգային մեր դրօշակ:

Քո՛ւ անուամբ հայ բանակներ
 Ասիոյ դէմ զինուեցան.
 Ամբողջ անցեալ մեր ցեղին
 Կըրօնքիդ ազգմն է միայն:

Տարբերու կոյր ուժին քով,
 Իբրև յորձանք մ՝ յաղթական՝
 Մըտքի կըռիւր մեր փառքն՝
 Եղաւ մեր կեանքը համայն:

Լոյս, տարածուէ՛ բնութեան վրայ,
 Կեանքի կանչէ դաշտն ու լեռ.
 Լոյս, տարածուէ՛ բնութեան վրայ,
 Մասնէ իր հին խորհուրդներ:

Շիրիմն րուն վրայ փրտուէ՛
 Յայտնէ գանձերն Անցեալի.
 Գիշերուան մէջ՝ ծի՛ր կաթին՝
 Եղի՛ր ճամբայ վահագնի՛:

Փետուր թողունք՝ ամպին վրայ.
 Հողմն ուռեցնէ՛ մեր կուրծքեր.
 Ճերմակ լեռներ թո՛ղ առնուն
 Մեր վէրքերու վարդ բիծեր:

Ինչ փոյթ. այրող այս ճամբէն
 Մեր նախնիրն են բարձրացեր.
 Երկրէս անդին ապագայք
 Պիտ՝ զըսնեն նոր աշխարհներ:

Չե՛րն է ճամբան արևու,
 Հայաստանի արծիւներ.
 Կու գանք քու մէջ կերտելու
 Մեր յաւէժ բոյնն, ս՛վ եթեր: